

կայսրն. — Կէս գիշերանց դու հոն պիտի տեսնես զիս :  
Այս բսիլով՝ կայսրն կը սնանակայ :  
Յոփ. — առանձին խօսելով .

Ո՛վ ողորմած Աստուած, արդեօք սըխալեցա՞ւ լըսելիս :  
Շարայաբիլի

## Գ Ե Ր Մ Ա Ն Ա Կ Ա Ն Մ Ա Տ Ե Ն Ա Գ Ր Ո Ւ Թ Ի Ի Ն

### ԼԱՏԻՆ ՔԵՐՔՈՒԱԾԸ ՎԱԼԹԷՐ ԱԿՈՒՏԱՆԱՅԻՈՅՆ ՎՐԱՅ

Գիւցազնեղբակ բանաստեղծութեան հին յիշատակարաններ չգտնուելուն համար, լատին նմանողութիւն մը կը լեցնէ մասամբ Նիդերլանդերի քերթուածին և Հիտեֆրանդի Երգիկ մէջ գտնուած ահագին միջոցը : Էքհարդ՝ Սուրբ-Գաղղոսի կրօնաւոր մը, Ժ. դարուն մէջ ոտանաւորի վերածնեց վալթեր Ակուխտանացոյն դիւցազնական զրոյցը : Նա Վիլհելմոսը իրեն օրինակ առաւ, բայց Մանդուացի քերթողին վայելուչ ներդաշնակութենէն բոլորովին հեռի է : Արդէն ինքն ալ իր ոճին թերութիւնները կը պարսաւէ, և ինքզինքը կ'արդարացնէ իր երիտասարդութիւնը ու անփորձութիւնը պատճառ բերելով. կը բաղդատէ ինքզինքը ճպտան մը, որ առաջին անգամ կը թողու իր բոյնը՝ լսելի ընելու համար իր կերկերեալ ձայնը : Իր վեցոտնայք՝ վերջնական կանոնաւոր հատածով, կը յիշեցնեն գերմանական հին տաղաչափութեան միօրինակ ձայնի վայրէջքը : Անտարակոյս Սուրբ-Գաղղոսի կրօնաւորը իր առջև ունեցած է ժողովրդական լեզուով քերթուած մը : Հաւանորէն դարձեալ իր առած դաստիարակութեան արդիւնքն է, որ կրցեք է արտադրել բանաստեղծութեան այն տեսակը՝ որու քանի մը դրուագներ ու ինքնուրոյն ոճը՝ ենթադրել կու տան, թէ վանքը մտնելէ առաջ՝ իր ժամանակի պատերազմական կեանքին միջամուխ եղբոց է, և ի հարկին կրնար նոյն իսկ իր գրած թատերագութեան դերակատարներէն մէկը ըլլալ : Կրօնաւոր քերթողը կը պատմէ՝ թէ Ատտիլաս նախ Եւրոպիոյ մեծ մասը նուանելով, յարձակեցաւ Փրանկաց թագաւոր-

ութեան վրայ, որուն մայրաքաղաքն էր Վորմս : Փրանկները, հակառակ իրենց քաջութեան, կարծեւրով թէ պիտի չչկրնան յաղթել Հոնաց ահեղ բանակին՝ լաւագոյն համարեցան պատանդ տալ՝ քան պատերազմել : Այս պատանդներուն մէջ՝ երիտասարդ մարտիկ մը կար, Հակըն անունով « Ընդհանաբ տրոյսացի » : Հոնք շարունակեցին իրենց արշաւանքը Սոնի և Հոնոսի մէջ բնակող Բուրգոնաց վրայ : « Երկիրը « կը հեծէր անոնց ձիերուն սմբակներուն « տակ, անոնց վահաններուն շաշիւնը կը « թնդացնէր երկնից կամարը : Նիդակնեբու անտառ մը կը յառաջանար դաշտին « մէջ, և կը փողփողէր արեւն » : Բուրգոններն ալ Փրանկաց պէս անկարող դատեցին իրենք զիրենք մաքառելու Հոնաց դէմ : Հերիկ թագաւորն Ատտիլասայ՝ բանակը կը զրկէ իր զուտորը Հելտիգոնդ « իր տան մարգարտը » : Գոթացիք, որ գրաւած են Ակուխտանիան, իրենց կարգին կը հպատակին Հոնաց առանց պատերազմի : « Խնչ բանի կու գայ, կ'ըսէր Ալփրեդ թագաւորը, պատերազմի պատրաստութիւն տեսնել : Ես գանձերս ու որդիս պիտի տամ, և անպատիւ քան մ'ըրած չեմ ըլլար, եթէ նմանիմ Փրանկաց ու Բուրգոնաց օրինակին » :

Ալփրեդ կը յանձնէ իր դեռատի վալթէր որդին, որ նշանուած էր Հիլդեգոնդի հետ, վասն զի երկու թագաւորներն այս ամուսնութեամբ կ'ուզէին իրենց ժողովուրդները մէկ թագաւորութեան վերանծել :

Ատտիլասայ այս յաղթական արշաւան-

ըը Գաղղոյ մէջ՝ նախարան մ'է: Քերթողը գմեզ Պաննոնիա կը փոխադրէ: Վայրագ աշխարհակալը իշխանաց մէջ ամենէն հեզամարտյրը կ'ըլլայ: Իր գերիներուն հետ՝ իրը իր զաւակներուն հետ՝ այնպէս կը վարուի: Երիտասարդները մեծնալով՝ զինուց և նոյն իսկ խաղաղութեան արդեաներու մէջ կը կըթուին: Գալով Հիւզեգոնդի, նա թագուհւոյն սէրը ու վստահութիւնը կը վաստկի որ իրեն կը յանձնէ արքունի գանձուն բանալիները « և քիչ կը մնայ որ ինքն ալ թագուհի ըլլայ »:

Երբքն ալ սակայն իրենց ազատութիւնը գտնելու վրայ կը մտածեն միայն: Հակըն առաջին անգամ առթէն կ'օգտուի: Փրանկաց թագաւորը կը մեծնի, և իր Գուլթեր յաջորդը՝ կը զլանայ տուրք տալ. այն ժամանակէն սկսեալ Հակըն ինքզինքը ամէն պարտականութենէ ազատ կը համարի և կը դառնայ ի Վորմա Վալթեր կ'ուզէ անոր օրինակին հետեւիլ, բայց Հիւզեգոնդէն չուզի բաժնուիլ: Որ մը արշաւանքէ մը վերադառնալով, ուր իր քաջութեամբ յաղթանակ տարած էր, կը մտնէ պալատը: Հոն կը գտնէ Հիւզեգոնդը մինակ, և ըմպելի մը կ'ուզէ իրմէ: Հիւզեգոնդ զինով լի ոսկի բաժակը իրեն կը մատուցանէ:

Վալթեր խելէն վերը՝ դատարկ բաժակը անոր կուտայ: Այն ատեն երկուքն ալ կը յիշեն թէ նշանուած էին, և Վալթեր այսպէս կը խոսի Հիւզեգոնդի նեւ. « Ահա երկար ժամանակէ ի վեր մի և նոյն սքորը կը և կրնի երկուքս ալ: Գիտնից մեր ծնողաց մեր նկատու մամբ քրատ որոշուածքը. ինչու այսպիսի լուտթեան և մը համակարգի »: Մտնակարգ օրիորդ լուց, կարծելով թէ լրբօրէն չի խօսիր, վերապէս նա պատասխանէ. « Ինչու. կ'ուզես զիս համազել բանի մը որուն վրայ դու համոզուած չես. ինչու կը զուրցես այնպիսի խօսքեր, զոր սիրող կը խոսէ: Ինչպէս կրնամ հաւատալ որ դու կ'ուզես գերի աղջիկ մը նեւ ամուսնանալ »: Վալթեր իսկոյն պատասխանէ. « Էշտու ըլլայ ինձմէ զքեզ խաբելու գիտութիւնը: Հոս առանձին էնք, եթէ գիտնայի որ քու խորնի բղնեղ կը համապատասխանեն իմիններու և ինձ հանգեպ սննդաց ժառանգութիւնը պահած ես, այս վայրկինս իսկ քու աղջիկ պիտի բանայի սրտիս գաղտնիքը »: Ան ժամանակ Հիւզեգոնդ փարցաւ Վալթերին ծուրկերու և քաւ. « Կանչէր գիտ որ որ կ'ուզես, իմ սէրս և իշխանս: Ինչ կայ աւելի անուշ ինձ համար քան կրանանից կուտարիլ: — Եւ այս » պատասխանց Վալթերը. « Արտուրը զիս կը ընչէ և նեւս որ հայրենացս իշխանակը և յաճախ մտքիս առջեւ կը ներկայանայ »:

« Այսպաղ փախիլ կ'ուզեմ գաղտնարար Զայր պիտի ընէ արդէն, բայց լուրեցի ստանց քեզի մեկ

« նիլ: — Գու կամքք իմն ալ է. գուցե Հիւզեգոնդ, « թող իմ տէրս կրամայէ: Կո իր սիրոյն համար պատու: « քատտ եմ՝ ամէն բանի ձեռնարկել և ամէն բան կրել »:

Անոնք կը յաջողին առանց տեսնուելու փախչիլ պալատէն՝ ինճոյցի մը առթիւն օգտուելով, « երբ կը տիրէր հոն սաստիկ « գինովութիւն մը, լեզուները կը թոթոթու « վէին, և ուր ամենէն հուժկու դիցազ « ները կը դեղեւէին »: Վալթերը զրահապատ՝ պատրաստ ո՛ր է է յարձակում վանելու. կը վախէին թէ իրենց պիտի հետապնդին: Հիւզեգոնդ ձիու սանձը կը բռնէ: Այսպէս անոնք կը հասնին Վուգեանց երկիրը: Հոս ալ Հոնբրէն վախ չկայ, այլ Փրանկներէն: Գունթեր թագաւորը կ'իմանայ թէ ձին, բայց ի հեծեալէն, համեաին երկու կողմերը կը կէրթ թանկագին իրեղէններով լի երկու զոհարատուփեր: « Վալթեր, կը գոչէր նա, ինձ պիտի դարձնէ այն տուրքը՝ զոր հայրս երբեմն հատուցած է Հոնաց թագաւորին »: Նա պատերազմի կը դրէլ տաններկու հոգի իր լուսազոյն մարտիկներէն. Հակըն ալ դատագորտուած՝ ճպատակութեան օրէնքով իր վաղեմի բարեկամին հակառակ կուտիլ: Վալթեր շատ նեղ կրնի մը մուտքին վրայ կը կենայ, ուր չէին կրնար երկու հոգի միանգամայն իր դէմը ճակատիլ: Հակառակորդներն ուրեմն ստիպուած են մի առ մի իրեն մօտենալ: Տասերկու ճակատամարտ տեղի կ'ունենայ, զոր հեղինակը բանիմաց արհեստով կը պատմէ, և որոնց մէջ Վալթեր յաղթական կ'ըլլէ: Երկու փախտականները կը շարունակեն իրենց ճամբան դէպ ի Ալուփտանիա:

Այս պատմութիւնը ոգեւորող հայրենասիրական զգացումը, իշխանին անձին պատկանանք, նոյն իսկ շահասիրութիւնը և աշխարհակալութեան հոգին, այնպիսի դրոշմներ են՝ որ գերագանցօրէն կ'որոշեն հին դիցազներգութիւնը, և որ հեռագնաց կը նուագին յետագայ գործոց մէջ: Սուրբ Գաղղոսի կրօնաւորը թէ և իր գործին մէջ ուսումնական լեզու մը կը գործածէ, բայց ժողովրդական երգիչի մը բոլոր յատկութիւններն ունի: Իր ոճին խժարանութիւնը

չենք կրնար պարսաել . մանաւանդ թէ պէտք ենք զինքը գովել, որ գիտցած է անվթար պահել իր նիւթին աղուոր և անուշ բանաստեղծութիւնը:

Կրօնական Բանաստեղծութիւն.

Եթէ ազգային բանաստեղծութիւնը բացատրող գաւառաբարբառները, և Եկեղեցւոյ երգերուն մէջ կենդանի մնացած լատին լեզուն անփոփոխ կերպով կապուած մնային իրենց յատուկ նիւթերուն հետ, միջին դարու եկեղեցական ու աշխարհիկ ընկերութիւններն անգնդով մը բաժնուած պիտի ըլլային. սակայն չէր կրնար երկար ժամանակ այսպէս մնալ: Սակայն անոնք, որչափ ալ իրենց դաստիարակութիւնն ու կեանքը իրարմէ տարբերէին, բնական պէտք մը կը զգային իրարու մօտենալու և գիւրար հասկնալու:

Դաստիարակ զլիսուն մէջ տեսնք որ քանի մը կրօնաւորաց երեւակայութեամբը՝ լատին լեզուն գործածուած էր աշխարհիկ վէպի մը մէջ, ինչպէս նաեւ վերին ու ստորին Գերմանիոյ գաւառաբարբառները՝ սրբազան վէպի մէջ մուտ գտած: Եթէ կղերը կը շարունակէր հետաքրքրուիլ իր նախնիքներուն պատերազմական յիշատակներովը, աշխարհականն ալ Եկեղեցւոյ վարդապետութիւններն իրեն ընտանի լեզուով կը բացատրէր:

Կրիմ եղբարք, 1812ին հրատարակեցին աղօթք մը՝ վերին Գերմանիոյ գաւառաբարբառով, այլ խառն սաքսոն ձեւերով. նա գտնուած էր Պաւլիբայի Վեստրուելի վանքը. հասանօրէն այդ աղօթքը ՚՛, գարու վերջը գրուած է: Սյ կրնաւորութիւնն՝ Աստուծոյ ամենակարողութեան ու յաւիտենականութեան բանաստեղծական սահման մ'է. «Երբ դեռ երկիրը չկար, և ոչ երկինքը մեր վերեւ, մինչ ոչ ծառ և ոչ լեռ կար, երբ արեւը դեռ չէր փայլէր և լուսինն իր լոյսը չէր շողացնիր, երբ ծով չկար, և ոչ մէկ բան որ սահման մը և շրջագիծ մ'ունենար, այն ատեն ամենակարող և միակ Աստուածը կար »:

Այս ոտանաւորին հեղինակը կը յիշէր արդեօք գերմանական տիեզերածուլթեան մէկ քանի մանրամասնութիւնները: Յակոբ Կրիմ այդպէս կը կարծէ. բայց սա ստոյգ է որ քրիստոնէական ներշնչումն է որ կը տիրէ հօն:

Հեթանոս յիշատակութեան հետքեր աւելի կը տեսնուին ուրիշ հին քնագրի մը մէջ որ կը կոչուի Մասպիյի հարիւր տուով. հատակոտոր մ'է՝ որ կը նկարագրէ աշխարհիս վերջը: Մասպիյ յաւիտենական կրակին երկիրնը, անկէ պիտի ելլէ Դեռն որ երբ իր վերջին պայքարն մղէ երկնքի դէմ, երբ երկիրը իր ոտքերուն տակ պիտի այրուի, աստղերը երկնքի հաստատութենէն պիտի թօթափին, Քրիստոս պիտի երևի արարածները զատելու համար: Քանի որ կրօնական ուսումը աւանդողները բանաստեղծներն էին և ո՛չ աստուածաբանները, այդ պէտք էր հաստատուիլ զլիսաւորաբար Աստուածաշունչի և ի մասնաւորի՝ Նոր կտակարանին վրայ: Ժողովուրդեան համար, քրիստոնէութիւնը կը մայրմանար անոր հիմնադրին անձին մէջ: Ժողովուրդը քիչ կը պատճառարանէ, հարկ էր երեւակայութեամբ միայն ցնցել հոգին՝ ու զինքը համոզել. ուստի պէտք էր ցուցնել իրեն Տէրը՝ շրջապատուած իր անշուշտներովը, միութարիչը՝ որ իրեն կը կանչէ խեղճերը ու ընկճուածները, վերջապէս Մեսիան, որուն երկնաւոր դիմաց վրայ կը փայլի աստուածային փառաց ճառագայթ մը. այս է զոր փորձած են ընել թ. դարու բազմաթիւ մատենագիրները:

Փրկչին գործերը ամենէն ասելի նիւթ եղան երկու գործերու, որ զրական արժանիքով շատ անհաւասար են իրարու, բայց լեզուի ու տաղաչափութեան պատմութեան համար երկուքն ալ շատ կարեւոր. այս գործերէն մին Հեյխաւը կը կոչուի, գրուած ստորին Գերմանիոյ գաւառաբարբառով, իսկ միւսը Վիսնմբուրգցի Ողբերգիի գրուած բարձր գերմաներէն: Չրոյցի մը կը համեմատ որ լատին յառաջարանի մը և վեցաչափ ոտանաւորի կտորի մը մէջ կը գտնուի՝ Հեյխաւցի անձանօթ հեղինակը՝

աշխարհական մ'է, որ Աստուծոյ մասնաւոր ներշնչումը ունեցած և Լուսովորկոս բարեմիտ թագաւորին հրամանով գրած է: Թիբեւս այդ զրոյցը կը բացատրէ միայն գրքին բնադրոշմը՝ բանաստեղծական ձեւի մը տակ, և կարծուած աշխարհականը կղեւնական մ'եղած է իրօք, որ չէր խորշած ժողովրդեան մտեանալ՝ անոր պէս խօսելով ու մտածելով:

Եթէ Հելլանդը բանաստեղծի մը գործն է, Ուրբիդի Բրիտտուն ալ գիտնականի մը աշխատութիւնն է, ոտանաւորով բացատրուած:

Ուրբիդի՝ Հելլանդի հեղինակին պէս բաւական չհամարիւր բացատրելու զինքը ու գեւորոջ բարեպաշտիկ զգացումները, այլ՝ զբական հայեցակէտներ ունի նա: Աշխարհիկ երգերը վտարել կ'ուզէ. « Գլխով՞ երգս աշխարհականաց » ինչպէս կը կոչէ ինքը: Ես կ'ափսոսայ այն ժամանակը՝ յորում երկար կամ կարճ վանկերը ճշգորէն կը նշանակուէին: Վերջնայէս նա իր պատմամանր կը հիւսէ բարոյական ու խորհրդական երկար բացատրութիւններով: Բայց ինչ որ ալ ըլլայ Ուրբիդին զբական արժանիքը, նշանաւոր թուական մը կը կազմէ գերմանական տաղաչափութեան պատմութեան մէջ, Հելլանդը, ինչպէս նաեւ Միսպիլի, Վեսթրոուսի աղօթքը և Հիլուերտիկի Երցը, պահած են հին նմանաձայնութեան ձեւը. Բրիտտոս գրուած է յանգաւոր ոտանաւորով: Ուրբիդի այդ նորութեամբը՝ ասպետական քերթողներուն սահմաններէ ելաւ: Անտարակոյս ինքը Փրանկաց ազգին կը պատկանէր, որուն քաջութիւնները կը հռչակէ իր քերթուածին սկզբնաւորութեան մէջ:

Ինչու կամար Փրանկներն այ. — ուրիշ ազգերու պէս, — պիտի չերգին իրենց լեզուով Աստուծոյ գառքը ...:

Անոնք ալ նշեցաք իրեզակ են — որչափ Հոմարտեցիք. — և ոչ ոք պիտի կարենայ պրել: — Թէ Բլանքը կը գերազանցն քան զանոնք քաջութեան մէջ: Անոնք հոգալկաւ որ են նաև — իրենց խորատրութեամբը: — Գրոշտին մէջ, անտասին մէջ, — իրենց քաջութիւնը հասարար է:

Անոնք միանգամայն շատ կորովի են — և շատ կոր. — Անոնք ամենքն ալ պատերազմիկ են, — և պատրաստ՝ զենքի վազելու: Գործիքներով կը մշակեն անոնք,

— իրենց արգասանք երկիրը, — այս՝ իրենց սովորութիւնն է, — պատուով կ'արբին անոնք: Իրենց երկիրը բերրի է, — նա կը կոյթուցնէ անեւ տեսակ բարիք, — զոր երկիրը իրեն շնորհած է կ'արտադրէ նաև, — պղինձ և յորպասուս պողպատ, — և նայն իսկ կը կարծեմ, — որ նոն բերեղ ալ կը զբուսուի:

Եւ առատորէն արմատ. — և թէ աշխատուի: — Նշոյն իսկ գեւաններու աւաղին մէջ — ուղի ալ կը գտնուի: Փրանկները միշտ լին են աշխուժի: — Ընէլու կամար ինչ որ բարի է — և ինչ որ օգտակար է: — անոնք ի մասսայութեան խորեւրդներուն կը նետուին:

Անոնք պարտատ են — իրենց թշնամիներուն և արտածներէն անձնապէս ըլլալ: — Այ մէկ կը յանգզին անոնց վրայ յարկերու: ամենքն ալ անմարտ յաղթուած են: Այ մէկ ժողովուրդ չկար: — Եթէ անոնց երկիրն սահմանակց է — ազատի անոնց քաջութիւնն: — ստիպուած է անոնց ծառայելու:

Բուրբ և անոնք, — միայն թէ բաժնուած ըլլան անոնցմէ ծովով, — կը գործն անոնց առիւ: Աստուած պայտէս քրած է, գրեմն էս:

Չկայ ժողովուրդ մը որ յանգզի — կուտելու անոնց դէմ: — Ամենուն նախանձը շարժած են անոնք, — զենքով անոնց պատկասանք սորվեցուցած են:

Անոնք երկիրը ազգած են, — ոչ թէ խօսքով, — այլ սուրով ու իրակով: — սար կամար է որ անոնք սարափախիլ են: Այ մէկ ազգ չպիտի կրնայ շափուիլ անոնց հետ, — նայն իսկ եթէ Մարք կամ Պարթիկ ըլլան: — պիտի յաղթուին կորակոր: Ես ընտարուի կարգացած եմ, — շատ մը զգրեալ մէջ զոր կրնամ իշտասեմ: — Թէ Փրանկները Աղեքսանդրի ցեղեն են, — ու անոր ազգականներն, որ բուրբ աշխարհ գողացուց, — և զայն սուրով նստեցն, — և զերի ու կարկաստըբաւ — և ձեռքն տալ:

Եւ ես պատուութեան մէջ կարողացած եմ, — թէ ի սկզբան Միսպիլանայէն — զայլմէն: Ես մենքուս այս ժողովուրդը: Փրանկները երբէք չեն կանոցորդ — որ աշխարհն ո՛ր է և թագաւոր մը — զիրենց կառավարէ: — Եթէ իրենց մէջ մաս չ'ըլլայ նա: կամ մարք մը, — ինչ ազգի որ ալ վերաբերի, — երբեք բոլոր երեսին վրայ, — փորձէ անոնց օրէնքներն սալ:

Անոնք կը վայելեն այգեւ արմանեքը, — իրենց քալութեան ու իմաստութեան:

Անոնք ո՛ր մէկէ վախ չունին, — քանի որ իրենց թագաւորը ողլ է: Իրենց թագաւորը օժտուած է զերգանց քալութեամբ, — ինչպէս որ պէտք է ըլլայ քալ պատերազմող մը. — խոնձ ու կուծու է նա, — և ազգը մեծապէս վստահ է անոր վրայ:

Քաջցրութեամբ կը թագաւորէ նա օտար ժողովուրդներու վրայ, և զանոնք նոյնքան իմաստութեամբ կը կառավարէ որքան իրեն սեփական կառավարէր:

Անոր ոչ մէկը կրնայ Քասել, — քանի որ անիկայ Փրանկներն պաշտպանուած է, — որ քաջաբար իրեն կը ծառայեն, և կը միախառն իր երկու կողմէն:

Սորվեալ են ինչ որ Փրանկները կը ստանան, — Աստուծոյ օգնութեամբ կը գործարարեն: Աստուծոյ խորհրդով է որ, — վստահել զերբ կը Քան անոնք:

Անոնք կը յարեն, — Աստուծոյ խօսքը: — կը սորվեն անոնք, — ինչ որ զբուսէ և զբերուս մէջ:

Չանոնք կը պանեն, — բեռնացի կ'երգեն զայն — և իրենց բովանդակ հիքը կը թափեն, — զայն կառարելու:

Լիցուցի ճառս: — Եզրուցի որ Փրանկները քալ մարդիկն են, — որ Աստուծոյ կը ծառայեն, և լին են իմաստութեամբ:

Հին կտակարանը երբէք այնչափ լաւ ներշնչած չէ ո՛ր է ժողովրդական մասն:

նագիր մը: Սակայն Սողոմոնեը շարք մը  
 Թարգմանիչներ ու մեկնիչներ ունեցան,  
 որոնց մէջէն ամենէն երեւելին է Ս. Գաղ-  
 ղոսի կրօնաւորը: Այս գրուածներուն տա-  
 րածման պատճառը սա էր որ, անոնք դարէ  
 դար նորանոր փոփոխութիւններ կը կրէին,  
 լեզուին և օրուան ճաշակին համեմատ:  
 Երբեմն ալ, այդ գրուածները ախորժելի  
 ընծայելու համար, վիպական ընդլայնում-  
 ներու կ'ենթարկէին զանոնք: Հիշխանդի  
 պարզութիւնը որ զմարդ կը դիւթէ, կոր-  
 սուեցաւ, և հետագայ շրջանին մէջ կրօ-  
 նական վէպը ուրիշ բան չեղաւ, բայց միայն  
 մտացածին բանաստեղծութեան Թարգմա-  
 րար ճիւղ մը:

Թրգմ. Հ. Ս. ՏԵՐ-ՄՈՎՍԵՍԵԱՆ



**ԱՌՒՒԻՒԻ ՄԵՆԱԽԱՍՏՈՒԹԻՒՆԸ**

**ԱՆԱՊԱՏԻՆ ՄԷՋ**

(Լուսնեկայ գիշեր. արմաւենի մը՝ մենակեացի նման՝  
 կ'ազօթէ հովերով՝ անպատին մէջտեղ. եղչերու մը,  
 ծառագորդ զլիւով, կը նայի պաղատագին առեւծին՝  
 որ բաշեքը ցնցելով զառուարի դիրք առած՝ կը  
 խօսի, Լեւներու վրայ՝ զուարթ երգեր):

Մագիւծներու տակ, ճիւճակ, եղչերու,  
 Գիտի մամբըլիս, պիտ՝ ոչընչամաս.  
 Ի գուր պաղատամքն այդ հեզ աչերու՝  
 Կ'ոգորի իմն հետ ոյժով մ'ամբըմաս.  
 Ի՞նչ օգուտ քեզ այդ ծառ՝ ճակտիղ վրայ.  
 Այս երկրիմ մէջ՝ ոյժ, ոյժն է Թագաւոր-  
 Բարութիւն ու զեղ. ծաղրակա՛մ ըմծայ.  
 Անիծե՛՛ք. քու մայրն որ ծնաւ քեզ աղուոր.  
 Կայէ՛. ամապատմ ըզմի՛նք զի դիտէ.  
 Տե՛ս, ժայռերը, լուրջ, ամշարթ եմ ցաւեղ.  
 Թէ չունիս Թաքում զէ՛ք մ'որ իմն յաղթէ  
 Ամյոյս մեռի՛ր, հոս, հեռի՛ ամծաւեղ.  
 Ի՞նչ. կը սպասե՛ս գամ լեռնի՛ր զիս զըսպել.  
 Ողբը՛ կը կըրկնեմ և իմ սպառնալիք.  
 Գու՛թը ցըմորք մ'է. գու՛թն է առասպել.  
 Մեռի՛ր, աչքիս տակ, ո՛վ գո՞ն զեղցիկ.  
 Վերջիմ զիշերդ է. Ի՞նչ ամոռ զիշեր ...  
 Ըրե՛՛ք. քու յետիմ աղօթքն Արարի՛ն.  
 Յիշէ՛՛ք. ըմութիւն, կեանք, հայրեմնիք, ձագեր,  
 Տիտոյ, արցունքով, տա՛րը շուռնըզ վերջիմ.  
 Ու՛ե՛կիւր ամշուշտ վիշտի՛ր, դիտումներ,  
 Աշխարթ մ'իղծերու՝ այդ կուրծքի՛դ մերքեմ.  
 Այլ մե՛ծ էութիւնդ իմի՛նէս յաղարկու՛ր՝  
 Ի գ'ուր կը խընդրէ րոպէ՛ մը պարզեմ,

Այդ մարմնոյդ վըրայ՝ ցըմցուող, դողողում,  
 կը բազմի ամշարթ իմ նսմ յաղթական.  
 Ամշուշտ քեզմէ շատ սիրից զիս բնութիւն-  
 Մտեղծուցար որ իմ զո՞նմ ըլլաս միայն.  
 Գում՝ գիտեմ՝ հիմայ կ'ըսես իմն. «Վայրա՛րգ».  
 Այլ ես ու՛նէի՛ ծնած օրս՝ մագիւծեր.  
 Այժ օր ոյժն առի, զերթ դում՝ ոտք երազ-  
 նս տամըլուիմ քաղցով. դում՝ ըլլաս իմ կեր.  
 Մամկութեանս օրե՛ր կը յիշեմ ամմեղ.  
 Շըրջէի, խըրոխտ, փըմտեւելով արիւն.  
 Ու մայրս իմն չըսաւ՝ Թէ իրնմ ո՛ր տեղ  
 Տըլիմ, իբր օժիտ, ոյժ, մոլիզմութիւն.  
 Գում ձագեր ումիս, թըշուա՛ն, հէ՛զ որբեր,  
 Ոստազարդ զըլիւով ու քերբրով մեծ.  
 Քեզի՛ կը սպասեմ շաւիղէ տարբեր.  
 Փոքրը կը հարցնէ. « Ինչն'ու մայրն յամց ».  
 Բայց ես ալ ունիմ հայր մ'և ձագեր, ո՛հ.  
 Կ'ուզե՛ս որ թողում մնումիմ ժայռի վրաս.  
 Կեանքե՛ր փըրկելով կ'ըլլաս դում իմն զոն.  
 Լըսէ՛, գո՞ն սըրտով, այժմ իմ հըրաման,  
 Վըսե՛մ ըլլայ մարդ. մեռի՛ր, մերելով.  
 Զի դում ալ երբ իմն, էս'ի հրաշակերտ,  
 Մասն ըլլա՛ս՝ ա՛յսպէս պիտ՝ պատես, ամ-  
 Այլ եղչերուցի, թերեւս ... ձագերդ. խոսով,

ԱՐՄԱՏԻՍ

**Ե Բ Զ Բ Ի Ո Ւ Մ**

**ATTILIO E GEMMA MONACO**

Գիրքա՛ Էրգերում՝ հեղինակութիւն At-  
 tilio e Gemma Monaco ամուլաց՝ նուի-  
 րուած է իրենց որդւոյն Adrianoյին  
 (1897 Ապրիլ 13) և կը պարունակէ ոչ  
 սակաւ օգտաւէտ և պատմական նոր ծանօ-  
 թութիւններ և հնութիւններ: Զանց ընելով  
 տխուր և արարելի տեսարաններ և նկա-  
 րագիրները վերջին դիպուածներուն՝ կը հա-  
 մառօտենք միայն ուղեգնացութեան ղէպ-  
 քերը:  
 Տրապիզոնէ երբ կը հեռանայ և հազու կը  
 դադարի՝ ծովը նանապարհորդի տեսութե-  
 նէն՝ կը սկսի Տէրմահուտէի երկայն և լայն  
 ձորը, որ կը յիշեցնէ Ալպանս տեֆարան-  
 ներ: Առհասարակ առջեւը կ'ելլեն շէնքեր՝  
 միապարհ և ցած, որոնց կաւէ և քարէ շի-  
 նուած ծածքերը գերաններու վրայ հողով  
 կամ տախտակէ կամ յարդէ կազմուած են,  
 խաներու մէջ գտնուած կարասիք են՝ սրճա-